

## ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

ԱՍՏՈՒԱՆՆՇՈՒԽ ՄԱՏԵԱՆԻ: Գրեց Արտակ Ալբենավիստու Մամուկեսի: Թղթակամ, առաջարկ, նկարագրութեան 184 էջ Թիֆրոն. 1968: Գիմ. № 40 սիալ (1 տալար):

Թեհրանի սիրուած եւ յարդուած եռանդուն առաջնորդին՝ Աստուածաշունչի Մասսի արժէքաւոր, ամփոփ եւ ժողովրդական մատչելի մէկ զործն է, որուն մասին կ'արժէ ծանրանալ:

Նախ զնաւառելի է եւ զարմանալի թէ ինչպէս Արտակ Սրբազն իր բազմապիսի և երբեմն տաղուկալի զաշտօնական գործերուն եւ աշխատութեանց մէջ ժամանակ կը գտնէ նման խղճամբան դրական աշխատութիւններով պարապելու:

Հասորին սկիզբը պատշաճ երկու խօսք դրէն Խորէն Ա. Կաթողիկոսի, որմէ վերջ «Եարական Սրբոց Թարգմանչաց» եւ ասոր թարգմանութիւնը: Ասկէ վերջ 11 էջ զանադան նկարներ ձեռագիրներու, կազմերու, նկարներու: Ասոնցմէ զատ բազմաթիւ նկարներ տպուած են Պականի Աստուածաշունչն, զանազան ձեռագիրներէ, անոնց կազմերէն եւն: Նկարները արտահանութեանց արտահանութիւններով ըլլալով՝ բաւական թիւով ո՛չ յստակ եւ ո՛չ յաջող կերպով տպագրուած են:

Արտակ Սրբազն իր Ներածութեան մէջ կ'ըսէ: «Նկատի ունենալով որ Ս. Գրքի աըպագրութեան 300-ամեակի տօնակատարութիւնն իրանահայութեան համար բացառիկ նշանակութիւն ունի, մենք եւս որոշեցինք առանձին ուսումնասիրութեամբ անդրադառնալ Աստուածաշունչի տպագրութեան կոթողական գործին, յատկապէս ողեկչել Աստուածաշունչի հայերէն տպագրութեան իրենց աշխատանքը նույրաբերող երախտարժան դէմքերի յիշատակը» (էջ 23): Սակայն կ'երկմտնիք զառանձին ուսումնասիրութեամբ»ին իրականութեան մասին: Արտակ Սրբազն օրինակ Յակոր Զուղայեցիի մա-

սին կրկնած է ինչ որ նախապէս ուրիշ գըրողներ «մասալըներ դրած են, եւ ասիկա աւկառակ որ ինքը Անթիլիսափ ՀԱՄԿ կը կարդայ, ուր մենք մանրամասնորէն դրած էինք (1965ին) եւ ցոյց տուած որ ճիշդ չէ հերեաթր «Յակոր Կաթողիկոսը ... յաճն է առնուած մի տաժանակիր ճամբորդութիւն՝ իջմածանից զէսի նւրապա ... Հայ ժողովրդի պատագրական շարժման համար» (էջ 24): Յակոր Ճուղայեցի նման բան մը չէ ըրած, եւ ինծի համար արդար էր ակնկալել որ Արտակ Սրբազնին նման լուրջ եւ քննական ըմբռնումներով երիտասարդ եկեղեցական մը պիտի չգոհանար անհիմն «պատմութիւններով» և մանաւանդ Հոռարակութեան մատչելի հասորի մը մէջ ճիշդ մը պիտի ընկը ճշմարտութեան արձագանգ ըլլալով՝ օգտակար ըլլալու: Ներածութեան մնացեալ մասին մէջ Արտակ Սրբազն ամփոփ եւ խիստ յաջող զնաւառական կերպով կը ներկայացնէ Աստուածաշունչը:

Էջ 33-ով կը սկսի «Աստուածաշունչ Մատեանը»: Կը տրուին անոր զրքերուն դասաւորումները, բնագրի յիշուները, հրանուցյն ձեռագիրները (Վատիկանեան, Սինայական, Աղեքսանդրեան, եւն.), բնագիրները, կանոնականցումը, թարգմանութիւնները, որոնց շարքին «Հայկական Թարգմանութիւններ» (էջ 69): Այս մասին ոչ մէկ վկայութիւն կամ ակնարկութիւն հաւանական հնադրյն թարգմանութեանց մասին Հայոց մէջ: Արտակ Սրբազն լոկ կ'ըսէ: «Մինչեւ (Հայոց Մաշտոցեան) տառերի գիւտը Ս. Գրքի ընթերցանութիւնը կատարում էր յունարէն եւ կամ ասորերէն լեզուներով» (էջ 69): Ասիկա ոչ միայն հաւանական չէ, այլ եւ ճիշդ չէ: Մեր հին մատենագրութեան մէջ յիշատակութիւն կայ Լուսաւորչեան թարգմանութեան մը մասին: Թոթենաւոր երեք տարրերակներու մասին կը յիշէ հայերէն Ս. Գրոց թարգմանութեանց: Կարելի չէ որ Հայոց մէջ քրիստոնէութիւն տարածող նախ Աղքանոս եւ յետոյ Գրիգոր Լուսաւորչէ իրենց գործին յաջողութեան համար ստիպուած չըլ-

լոյցին Ս. Գիրքը դոնէ մասամբ հայերէնի թարգմանելու է:

Էջ 81-ով Արտակ Սրբազնն կը շարունակ կէ Աստուածաշունչի բովանդակութիւնը, Աստուածաշունչը եւ Եկեղեցին, Զետագիր (Հայերէն) ժամանակները: Էջ 117-ով կը ըստ կը Աստուածաշունչի Տպագրութիւնները, ուր կու տայ Հայերէն տպագրութեան համառոտ մէկ ուրուագիրը: Հարկ չկայ համանարարքին (Էջ 130), երբ Արտակ Սրբազնն կը խօսի Առկանի Աստուածաշունչին պատկերներուն մասին: Անոնք ոչ թէ Շերոպայում հրատարակուած դրբերէ, այլ նոյնիսկ հոլմաներէն հրատարակուած առձար մործածունչի համար դորձածունչ ու փորագրութիւններ են: Վերջապէս, Արտակ Սրբազնն կու տայ Աստուածաշունչի (Հայերէն) Այլ Տպագրութիւնները եւ Աստուածաշունչի Աշխանարար Թարգմանութիւնը եւ Հաւատուէ իր այս շահեկան եւ օգտակար դորձը: Մատթենք որ անիկա այս սպասուու ունեցած ըլլայ եւ առարծուած ըլլայ ամէն կոզմ իրը մատչելի եւ հեշտակեանք ըմբռնելի գործ:

Բնական է Հայ մասնագրութիւնը նարխապարտ է Պր. Արշակը Բարայեանի որ իր նիւթական աջակցութեամբ կարելի րած է այս դորձին հրատարակութիւնը:

ՅԱՒԾԱՄԱՏԵԱԱՆ ՔՂԱ. ԽԱՌՓՄ ԳԴԻՋԻ: Խցմագիր Արաշէն Պուկասամ: Հարակամ. ուժածակ, Ակարապար, Էջ 288: Գիր ձև Խառնակած:

Զարմանալի յարատեւութեամբ, որ զըս նահատելի է, մեծ ու փոքր «Հայրենակցականներ» Միացեալ Նահանդներուն մէջ կը շարունակեն հրատարակել իրենց քաղաքին կամ գիւղին մասին հատորներ, ուր լաւ կամ գիշ Հաւաքռուած կ'ըլլան ամէն տեսակ նկար, յօլուած, տեղեկութիւն, վերջապէս ինչ որ կարելի է ... կէս գար վերջ ձեռք ըլլել, իրենց սիրելի սակայն գերախարար դոնէ առ աջմ կորուած Հայրենիքին մասին:

Զեւսարկին ուկին բնական է առանց այլ եւայլի մեծապէս կը գնահատենք, եւ կ'ինդունինք որ միշտ չէ կարելի ակնկալել խըմ-քարդողներ, կավմողներ՝ որոնք կարենան յաբ սովորութիւններու: Ուստի պէտք է բարեցացակամութեամբ ձեռք դարնել հայրենակցական հատորներու, եւ բաւականանու անոնց օգտաշատ մասերը ցոյց տալով:

Հաստ թուզլի վրայ մաքուր տպագրութեամբ այս գործը գերախարար զարդարուած է շատ անդամ ոչ յատակ յուօանեկարի արտահանութիւններով (գուցէ իմ օրինակս որ աղոհացուցիչ է):

Ա. Ամուռկման կը ստորագրէ Յառաջարանը, որմէ իւրջ Վահան Հայրապետեան կը ներկայացնէ Խուփս դիւլը. «Աշխարհագրական դիրքը եւ գիտար տեղուանք»: «Պատմականը», «Խուփսի իրթուղոն կեանքը եւ Միացեալ Ընկերութիւնը»:

Զետպէստ կը տրուին Խուփսի հերոսամարտերը, յուշեր, ինչպէս նաև նիւթեր, ուղեկինութիւններ եւ գրութիւններ՝ որոնք Խուփսի հետ կատակար պէտք է մնանական շնորհական մասնէնք չեն երկիր:

Ազգագրական եւ Բանասիրական մասը կը պարունակէ Կ. Պոլսոյ Բիշվակինչն, Մասիսին, Արևելքին եւայլն շահեկան ազգային պատառքիներ Անտարակոյ կառեւագոյն եւ մնայուն բաժինը պէտք է սեպէլ Գաւառարաբառոց, որուն համար պրատաց չնորհական պէտք է ըլլանք խմբակ Արտաշէն Պուկասեանի:

ՄԻԱՅԱՐԱՐԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱՏԱՆԱԳՐԱԿԱՆ ՅՈՒՇՎԱՐԱԱՆՆԵՐ: Գրեց Հ. Մ. Ամարեան: Հարակագի, փայտ ուրածալ: Էջ 242: Երեւան, 1968: Գիր 83 կայէկ (լ. տուար):

Ամալէան շահեկան աշխատութիւն մըն է որ կը հրապարակէ Մաշտոցի Մատենադարանի խորհուրդին որոշմամբ, որ այս գործին հրատարակութիւնը արժանի կը գանէ, որովհետեւ «Աշխատութեան մէջ արծարծոււմ են Հայ միջնադարեան բոստանակցութեան սկզբնաւորման, զարգացման, տեսութեան ու բնոյթի հիմնական

հարցերը, բանասիրական եւ լեզուարանականութեան են ենթարկուած Ե-Ծ դաշտի բարերանագրական յուշարձանները, ցոյց է արուամ նրանց դերը միջնադարեան մշակոյթի մէջ եւ արժէքը արդի հայագիտութեան, մատնաւորապէս հայ լեզուարանութեան համար» (էջ 4): Ասիկա իրապէս խիստ դրավէչ համանկար մըն է, եթէ անշուշտ կարելի ըլլայ հարկ եղածին պէս նկատի առնել:

Շահեկան է «Առաջարաննը ուր Ամաբեան կր յէլէ գրեթէ ամէն ինչ որ զբուած է մեր Ալլոհի մատենագրութեան մէջ, նոյնինկ հարեւանցի ակնարկութիւնը ընողները: Հետաքրքրական է որ Ամաբեան չի իիշեր մեր մէկ աշխատաւութիւնը նոյն նիփին չուրջ, ասէկ քանի մը տառենեկ տարի առաջ ԱՄԲ-Թէնիք ամսագրին մէջ հրատարակուած:

Առաջին զլուխը նուիրուած է «Բառարանագրական Աշխատանքներն ու Բառարանները Ե-Ծ Դարերուած»: Այս գլուխը մէջ ան կը մերժէ Հ. Կ. Սահակեանի տեսութիւնը որ գրերու գիտէն առաջ Մեսրոպ Մաշտոց բրանգասուած էր ամենէն առաջ յունարէնէ հայերէն բառարան մը չինելու, յունարէն տառերովք: Ամաբեան համաձայն է նոդէ Սոր. Դուրեսակի, որ մերժած է այդ տեսութիւնը ըսելով. «Զարդանալի պիտի ըլլար, ամէն բանէ առաջ երկլեզուեայ բառարան մը պատրաստել, գեռ տող մը բան չթարգմանուած մագաղաթի մը վրայ»: Անշուշտ զարմանալի պիտի ըլլար նախքան գրերու գիտը Մեսրոպ Մաշտոցէ երկլեզու բառարանի մը պատրաստութիւնը, սակայն զարմանալի չէ բնաւ գրերու գիտէն վերջ կատարուած եւ կատարուելիք թարգմանութեանց համար բառարան մը պատրաստել յունարէն-հայերէն՝ նոր գտնուած հայերէն զիբրով: Նման բառարան մը անհրաժեշտ պիտի ըլլար յունարէն բառերուն թարգմանութեան մէջ միշտ տալու նոյն հայերէն բառը, եթէ անշուշտ թարգմանութիւնը «ա-

զատ» թարգմանութիւն էր: Շատ լաւ կ'ըլլար որ Ամալեան ձեռքի տակ ունենար հայերէն բառարան մը որպէսզի Հայկական Բառարանագիտական իր այս գիրքին մէջ անհեթեթ եւ անպէս «անտիկ» (էրն), «օջախիներում» (կեղոններում), «պրոստիաներ» (բառացանի, բառզիրք) եւն. չգործածէր:

Միայն Մաշտոցի Անուան Մատենադարանին մէջ կան 650 օրինակութիւններ բառարաններու ըստ Ամալեանի, որոնց միայն 31ը սկսելով ժի դարէն մինչեւ ԺԶ դարու օրինակութիւններ են, իսկ 619ը աւելի ուշ շրջանին օրինակութիւններ են: Հնագոյն եւ ծանօթ հայերէն բառարանական օրինակութիւնը Զմմառի վանքին հաւաքման թիւ 204ն է, գրուած 1123 եւ 1178 թուականներուն: Փարիզի «Պիպիլոդէք» Նասիօնարժիքի թիւ 302ը գրուած է 1282ին: Երեւանի թիւ 4149ը թուականով (1304-1305) հնագոյնն է այդ մեծ հաւաքման մէջ: Իմ հաւաքման բառարաններէն հնագոյնն է թիւ 17ը, գրուած 1387ին: Ասկէ զառ ունիմ չորս ընտիր բառարաններ ԺԶ-ին դիշէ դարերէն, նաև բըժէկական բառարաններ: Հնագոյն թժկանին բառարաննը Ս. Ղազարի 1294 թուականէն է:

Շահեկան են սրբագրելի բառերու մասին Ամաբեանի մէջերումները, օրինակ Հ. Անառեանի «Հայերէն արմատական բառարան»ին մէջ, որ մեծ հայագէտաց ինքզինք զուած է հանելուկ բառերու հանդէպ: Երբեմն զրի մը սիալագրութիւնը ստեղծեր է անհաւատալի շփոթութիւն:

Ամաբեան կարեւոր եւ աշխատուած գործ մը կը արմագրէ իր այս հասորով: Ասիկա բառագիտութեան նոր հորիզոններ կը բանայ եւ այլեւս կինսական կ'ընէ ստուգեալ հայերէն բառարանի մը պատրաստութիւնը: Միալազիր, Վրիպակագիր, խեղաթիւրեալ եւալյն բառերը որոնք Ամաբեան նոյնչի համար յառաջ կը բերէ, իրապէս

մտահոգութիւն կը պատճառան հայերէն բառերու առհասարակ ուղիղ դործածութեան մտախին : Անտարակոյր մէկ հայագէտի գործ չէ ասիկա, այլ հայագէտներու ընտրեալ խումբի մը : Նման գործ մը հարկ եղած կատարելութեամբ կազմելու համար յարժարագոյն վայրը պէտք է սեպել Երեւան, ուր հայերէն ստուգեալ կատարեալ բառարանի մը բոլոր հարկ եղած կարիքները կարելի է բառարարել : Նման գործ մը այլևս կարեւարէ չէ հայերէնը գիտական կերպով ապահով ընելու համար : Կարծեմ ոչ ոք կրնայ առարկել որ նոյնիսկ «Արմատականշին մէջ տեղ դտած «Պար» (Դնոցքի տեղ), «Կորշումն» (Կոչումի տեղ), «Քանիւն», (բռմինինք տեղ), «Ներգանեալ» (ներգանեալի տեղ), «Անդօզ» (Անձօզի տեղ), «Փայլիքնել» (փայլիքնելի տեղ), եւայլն եւայլն կենսա-

կան սրբագրութեան կը կարօտին : Ամար- ևան նոյն ատեն կը չետէ որ բառարաններուն մէջ կան բազմաթիւ նորագիւտ բառեր, որոնք տպագրուած բառարաններուն մէջ չեն առնուած, որոնք սակայն Հայ մատենագրութեան մէջ դործածուած են եւ բնական է կրնան ներկայիտ ալ պատշաճ կերպով գործածուիլ՝ հարստացնելով հայերէնի բընիկ ժառանգական բառագանձը :

Ամարեան չնորհակալ գործ կատարած է այս հատորով : Մաղթենք որ Ժէ դարէն վերջի հատորն ալ հասարակուի : Յուսանք իր սկսած գործին լուրջ մշակումը չանուեաւուի եւ որ առաջ փրկուի հայերէնը անգոյ, ինեղաթիւրեալ, սխալագիր, սրբադրելի բառերէ եւ յանաւանդ նորագիւտ բառերով փրկուի խժալուր անհարազատ օսար բառերու քաղցկեղէն :

Յ. ԳԻՒՐՏԵԱՆ